

Հ Ր Ա Ջ Ե Ա Յ Ա Ճ Ա Ռ Ե Ա Ն Ի Ն Ա Մ Ա Կ Ն Ե Ր Ի Ծ Վ Ի Ե Ն Ն Ա Ց Ի Մ Ի Ի Թ Ա Ր Ե Ա Ն Ն Ե Ր Ի Ն

Հ Ր Ա Ս Ա Ր Կ Ո Ղ ՝ Մ Ա Ր Տ Ի Ր Ո Ս Մ Ի Ն Ա Ս Ե Ա Ն

6.

Ք ա ռ ք ի զ , 1904 , Դ ե կ ա . 23

Գ Ե ր ա յ ա տ ի ւ Տ Ե ր ,
Խ ժ ր ա զ ի ր « Հ ա ն ղ Է ս Ա ժ ս օ ր ե ա յ » ի

ի Վ ի Ե Ն Ն ա

Ն ա ի կ Է շ Ն օ ր Կ ա ռ ք Ե ր ն օ ր տ ար ի ն ՝ մ ա ղ Թ Ե լ ո Վ մ ճ Է ն տ Ե ս ա կ յ ա ջ ղ օ ռ Թ ի ւ ն ,
Ե ր կ ա ռ ա մ ի տ Է ս ր Շ ու Ղ ի Է ն Կ ե ո ա ց ա ծ ը լ լ ա լ օ Վ ՝ Ե կ ա ծ Կ ա ս ա տ ա ռ ա ծ Ե մ ի Թ ա ա -
ր ի զ , ու ր և կ Է մ Ե ա մ մ ի ն և յ ա ջ օ ր զ Յ ու Ն ի ս ա մ ի ս ւ ր : Ու ս ա ի կ Է խ ն ղ ք Ե մ ս ր ք օ ր Ե -
Կ ա ճ ի ք ա յ ս ու Կ Ե ս Ե ր ու զ ար կ ա ծ ն ա մ ա կ ն Ե ր ն ու Հ ա ն ղ Է ս ի Կ ա մ ար ն Ե ր ք Ք ա ռ ք ի զ ի
Կ ա ս ց Ե ո Վ ս ու զ ար կ Է ք ՝ ա յ ս յ Է ս H. Adjarian, Ecole Aramian, Tauris.

Հ ա ն ղ Է ս ի ն ա խ օ ր զ Կ ա մ ար ն Ե ր Է ն մ Է կ ու ն Թ ղ Թ ա կ ց ու Թ Ե ա ն ց շ ար ք ի ն մ Է ջ ց ա ռ Վ
տ Ե ս ա յ ս ր մ Ե ր Ժ ա ծ Է ք Կ ր ա տ ար ա կ Ե լ Ա Ե Ե ի ս Բ ա ն ա Թ ր Ե ս ն ց ի Ղ ր ար ար ա ղ ի ք ք ա ռ ար ա ն ք ՝ ,
ս ր կ ա ղ մ ու ծ Է ն Ե ս և ի մ խ ժ ր ա զ ր ու Թ Ե ա մ ք : Բ ո լ օ ր ո Վ ի ն Կ ա մ ա ձ ա յ ն Ե մ Ձ Ե զ Թ Է ա յ ս
ա շ խ ա տ ա ռ Թ Ե ա ն Կ Ե ղ ի ն ա կ Է ղ ա մ Կ ն ա մ ի տ մ Է կ ն Է , Կ ն ա մ ի տ ս ա ու զ ար ա ն օ ղ . ս ա կ ա յ ն ք ա -
ռ Ե ր ու Կ ա ռ ք ա ծ ո յ ն ո Ղ մ ի կ ա ղ չ ու ն ի ի ւ ր ս ա ու զ ար ա ն օ Թ Ե ա ն Կ Ե տ . և ա յ ն յ ա ռ ա ջ ա -
ք ա ն ք ՝ ս ր Կ Ե ղ ի ն ա կ Է կ ա ղ մ Ե ր Է , Կ ա կ ա ռ ա կ ի մ կ ր կ ն ա կ ի և Ե ո ա կ ի պ ն ղ մ ա ն ց , գ ի տ Ե մ
Թ Է ք ո լ օ ր ո Վ ի ն ս Ե լ օ ր զ Է և ա ն մ ի տ ք ա ն Է . Ե Թ Է ա յ ս յ ա ռ ա ջ ար ա ն ք դ օ ռ ք ա ձ գ Է ի ք ,
ք ա ռ ար ա ն ք կ Է մ Ե ս ր շ ա տ օ գ ա ս կ ար ա շ խ ա տ ա ռ Թ ի ւ ն մ ք , օ ր ու ն Կ ա մ ար կ ր ն ա յ Վ կ ա յ ի լ
ա ն շ ու շ ա ն ա և Խ ժ ր ա զ ր ու Թ ի ւ ն ղ :

Հ Ե տ Ե ա թ ար կ Է Կ ա մ ար ձ ա կ ի մ խ ն ք ր Ե լ Խ ժ ր ա զ ր ու Թ Ե ն ի ղ ս ր Կ ա ճ Է ի ք Կ ո ղ տ ա ն ի լ
ա ա ջ ար կ ա ծ ի ս մ ա ի ն , ջ ն ջ ն ի ն յ ն յ ն ա շ խ ա տ ա ռ Թ Ե ա ն ս Ե լ օ ր զ յ ա ռ ա ջ օ ռ ա ն ք , և մ Ե ս ց -
Ե ա լ ք ա լ ք ղ Վ ի ն Կ ր ա տ ար ա կ Ե լ Հ ա ն ղ Է ս ի ղ մ Է ջ , Ե Թ Է ա յ ս կ Է տ ք ա ն Կ ար ի յ ի լ ի ն ի
Խ ժ ր ա զ ր ու Թ Ե ա ն ք , ք ար Ե Կ ա ճ Է ի ք խ ն ղ ք Ե մ Հ ա ն ղ Է ս ի ղ Թ ղ Թ ա կ ց ու Թ Ե ա ն ց շ ար ք ի ն մ Է ջ
Ե ր կ ա տ ղ ո Վ յ ա ն ձ ն Ե լ ն ս ա ս տ ի ս , օ ր յ Է ս ղ ի ա շ խ ա տ Է ի ն յ ո յ ք ու ր ի ջ տ Ե ղ Կ ր ա տ ար ա կ Ե լ ,
կ ա մ ա ո ա ն ձ ի ն ք ք ք ո Վ , կ ա մ Է մ ի ն Ե ս ա ն ի Ժ ո ղ ո Վ ա ծ ու ի մ Է ջ Ե ն . 2 .

Խ ռ ն ար Կ ար ք ա ն օ ք
Ձ Ե ր ղ ն . Ծ . Հ . Ծ . Ա Ճ Ա Ռ Ե Ա Ն

Ծ . Գ . — Կ Է ք փ ա փ ա ղ Է ի ի մ ա ն ա լ Թ Է գ ր ա ղ . մ Է ջ կ ա յ Տ ր ղ ա ս Վ ր ղ . Գ ա լ Ե ա ն ի լ
ն շ ա ն ա ք ր ա ց Կ ա ռ ք ա ծ ո ն ՝ , Թ Է կ ար Ե լ ի ՝ Է Կ ա յ Թ ա յ Թ Ե լ ի ն և ի ՚ ն ջ զ ն ո Վ :

Ծ . Գ . — Ծ ա ն ձ ն Կ ' ա ու ն Է ի ք Կ ր ա տ ար ա կ Ե լ Ք ա ռ ք ի ղ ար ա յ ձ Ե ո ա զ ար ք ց ա լ ց ա կ Է ՝ ,
Ե Թ Է ա յ ՝ , յ ա ն ձ ն Կ ' ա ու ն Է ի կ ա ղ մ Ե ր և ու զ ար կ Ե լ Ձ Ե ղ :

Ա ր ղ Ե օ ք ու զ ար կ ա ծ Է [ք] Ե ղ ն ի կ ի Ք Յ Ն Ու ր Ե ա ն ա յ ն օ ր ի ն ա կ ն Ե ր ք ս ր խ ո ս ա ս ց ա ծ
Է ի ք ի ն ձ ու զ ար կ Ե լ .

1 Ա յ ի Ե ձ ն Ղ ր ար ար ա ղ ի ք ար ք ա ռ ի ք ա ռ ար ա ն ք ;
2 Ա յ գ ք ա ռ ար ա ն ք Հ Ա - ու մ լ ա յ շ ի տ Ե ս Ե լ ; [Կ ար ք ո Վ]
3 Գ ա լ Ե ա ն Վ . Տ ր դ ա տ , Ն Ե ա մ կ ար Բ Հ ա յ օ ց , Վ ի Ե Ն Ն ա , 1898 , 551 Ն շ ա ն ա գ ի ք , ա յ ք Ե ն ն ա կ ա ն
4 Հ ր . Ա ճ ա ռ Ե ա ն , Ծ ու ց ա կ Հ ա յ Ե ր Է ն Ձ Ե ա զ ար ք Ք ա ռ ք ի ղ , Ն ա ի ՝ Հ Ա , 1905 - 1909 , ա ղ ա ՝ ա ո ա ն -
ձ ի ն , մ Ե ժ ար ք . 1910 , 32 - 155 է ջ , Ն ա ի ք գ Ե ր մ ա ն Ե ր Է ն Կ ա մ ա ռ ա տ , ա ղ ա Կ ա յ Ե ր Է ն ը ն ղ ար ձ ա կ ՝
Վ Ե ի ղ ա կ ն Ե ր ի ց ա ն կ ' է ջ 154 - 155 :

3. 2. ՀՄԱՅՆԱԿ ՀԱՄԱՐԵԱՆԻՆՆԷ՝

7.

[1906 Սեպտ. 6

Նոր-Քայաղիտ]

Գերապատիւ

Հայր Խմբագիր

Հանդիսի Ամսօրեայ

Յուսամ որ ստացաք կը լինիք Քաւրիզի Ձեռագրաց Յուցակի վերջին թերթերն, որով ամբողջացած կ'ըլլայ նոյն Յուցակը մօտ 160 ձեռագրով:

Կը խնդրէի որ ըստ կարելոյն շատ և շատ ապագրէիք այս աշխատութիւնը, որպէսզի կարելի լինէր ինչ ուրիշ նոր գիտական ուսումնասիրութեան հրատարակութիւնը խնդրել Ձեզմէ: Դժբախտաբար մօտ 3 թիւի մէջ յիշեալ Յուցակը ապագրուած չէ:

Կը ցանկայի գիտնալ թէ Պետերօզնի թուրքերէնի մէջ մօտ ևայկական փոխառութեանց վրայ գրած աշխատութիւնը ամբողջակա՞ն է, և թէ յիշեալ հեղինակը այլուր այս մասին ուրիշ յօդուած չունի՞ր, որովհետև նոյն նիւթը ինչ յատկապէս կը հետաքրքրէ. ես 300 է աւելի փոխառութիւններ գտած եմ, բայց իմ տուած քաղաքացիներու հեղինակէն շատ տարբեր են: Նոյնպէս Պետերօզնի սոյն ըստ յօդուածները առանձին գրքով՝ հրատարակելու միտք ունի՞ք թէ ոչ, ինչպէս ցանկալի էր:

Ստորև կ'ուղարկեմ նոր հասցէս և կը խնդրեմ որ թերթերու առաքումը շարունակէք այս նոր հասցէով. [աւստրէն] շտաբան, Նոր-Քայաղիտ, Աճառեանի Նոր-Պայաղիտ:

Յուցակիս՝ փորձերն արտասպասութեան համար ցանկալի էր ինչ տեսնել և համեմատել իմ ընտրութի հետ, ինչպէս կ'ընէիք առաջ:

Նոր-Քայաղիտի մէջ 100 է աւելի հայ ձեռագրեր կայ. ի՞նչ արամադրութիւն ունիք այս մասին:

Հուսկ ապա մի նոր առաջարկութիւն, որու մասին խնդրեմ յայտնել Միաբանութեանդ արամադրութիւնը. — քանի տարի է որ պատարասած վերջացուցած եմ Արմատեան ստուգաբանական բառարան հայ. լեզուի՞, լիակատար և ընդարձակ աշխատութիւն, 2000 մեծադիր երեսներով. Խալաթեանն և Մառ. քննելով զայն արժանի գտած են բժիշկ Տիգրանեանին 2000 բուրբի մրցանակին, զոր պիտի ստանամ նոյն աշխատութիւնը ցայիլ ետ միայն: Կ'առաջարկեմ Պատ. Միաբանութեանդ թէ արդեօք յանձն կ'առնէ՞ր սոյն մեծ աշխատութեան հրատարակութիւնը, այն պայմանով որ բովանդակ ապագրեալ օրինակները պատկանին Միաբանութեանդ, որագրութիւնը կատարեմ ինքս անմամբ, և այս ըստ վրայ ես իմ կողմէս վճարեմ Միաբանութեանդ հինգ հարիւր բուրբի զուտ մը, առանց անկէ բան մը պահանջելու: Կը փափագիմ որ այս մասին յայտնէք ուր որ անկ է և հակիք ծանօթացնել ինչ Միաբանութեանդ արամադրութեան հետ:

Յուսամ թէ ստացած էք Քաւրիզէն զրկած զանազան գրքերու ծրարը՝:

Սպասելով Ձեր պատասխանին
Ձեռք Կ. Յ.

2. Յ. ԱՆԱՌԵԱՆ

՝ 2. 2. Համբարձանը ՀԱ-ն խմբագրել է 1906 սեպտ. - 1909 սեպտ. (Յեռաբան, Վիեննա, 1911, էջ 53):

՝ Պեղծութեան 2., Հայերէն և արցաի լեզուներ, Թարգմ. Հ. Ք. Կեօրեան, Վիեննա, 1907, թԺ -264 էջ:

՝ Այսինքն Քաւրիզի հայերէն ձեռագրերի:

՝ 1926 - 1935ին լոյս տեսաւ Երևանում. տե՛ս նամ. Պ, Ժան. 5:

6 Քրիզոս Խալքեդոնցի, 1864-1934, սովետական արևելագետ, հայագետ, լեզուաբան:

6 Նիկողայոս Մառ, 18-8-1912, սովետական արևելագետ, հայագետ, լեզուաբան, լեզուի նոր բնութագրի տեսաբան, որ յետոյ դատապարտուեց և վերացուեց Սով. Միութեան դատական լեզուների ուսումնասիրութեան մէջ աւերներ գործելուց յետոյ: Գրաբարը, ինչպէս ինն ուլաոններէնը, դատապարտուեց որպէս աւատատիրական եկեղեցու և արչունականութեան լեզու:

7 Գրքեր Միիթարեան միարանութեան մատենադարանի համար. երկար տարիներ մատենադարանացեալ են եղել Հ. Հ. Բաւնբարա Պիլեզիկեանը և Ներսէս Ակիւնեանը:

8.

29 Նոյ. 1906
Նոր-Պայազիտ

Գերազատիւ հայր խմբագիր,

Ստացայ Ձեր թուղթն և Հանդէսի Օգոստ.-Հոկտ. 3 ամիսներու թուերն: Նոր-Պայազիտի ձեռագրաց քննութեամբը զբողիլ սրոշած, բայց դեռ ձեռնարկած չեմ, յոյս ունիմ ի ժամոյ պիտի և արդիւնքը զրկել խմբագրութեանդ¹: Թաւրիզի ձեռագրաց Յուլցակի փորձերն զժամատարար դեռ չեմ ստացած. նախորդ խմբագրութեան օրով բաւական փորձեր զրկուած էր և ես ուղղելով՝ պատիւ ունեցած էի զրկելու խմբագրութեանդ: Կը խնդրեմ որ բարի լինիք հոգ տանելու որ ուղղած սրբագրութիւններս նկատի առնուին, որովհետեւ ինչպէս յայտնի է Ձերդ Գերազատութեան, այսպիսի գիտական աշխատութիւններ աւելի լաւ է քնաւ չտպել, քան թէ սխալաշատ տպել: Վիկննայի վանքը այսօր յայտնի է իր մաքուր օպագրութեամբ. յոյս ունիմ որ մեր Յուլցակն ալ առանց վրիպակի կարելի կ'ըլլայ տպել: Ատկէ զատ կը փափաքէի Հանդէսիդ մէջ հրատարակելու համար Ձեզ զրկել «Հայոց այբուբենները» վերնագրով գրութիւն մը, որ կը կազմէ երրորդ մասն Ս. Մեսրոբի վրայ գրած այն աշխատութեանս, որ անցեալ տարի արժանի եղաւ Գանահեան մրցանակին: Աշխատութիւնը 600 էջ է, և բաժնուած է 3 մասի. ա) Աղբիւրներ. բ) Վարք Ս. Մեսրոբի. գ) Հայոց այբուբենները: Որովհետեւ ամբողջը զրկել Ձեզ շատ դժուար կը լինէր և Հանդէսի մէջ տպելը շատ երկար, ուստի մտածեցի անկէ կազմել երեք բոլորովին անկախ գրքեր. առաջինը արդէն զրկել եմ Բանասերին², երկրորդը գուցէ զրկեմ Աբարաթին, իսկ երրորդը որ մօտ 50 երես բան է, և կը պարունակէ Ուսումնասիրութիւն Հաթեան Նշանագրաց, Խալտեան բնագրաց, Հայ Նշանագրաց և Մեսրոբեան տառից.-որոշեցի ուղարկել Ձեզ: Կը խնդրեմ այս առթիւ յայտնել Ձեր կարծիքը:

Հրատարակութեան համար պատրաստ է նաև ուրիշ փոքր աշխատութիւն մը՝ «Եւրոպական փոխառեալ բառեր հայերէնի մէջը», որ կը պարունակէ հայ առմիկ ժողովրդական լեզուին մէջ մտած խառնուրդն ու Ֆրանսերէն բառերի (այսպէս) ցուցակն՝ ու քննութիւնը: Գրուածքը բառարանական է և գրեթէ ամէն բառի դէմ կայ իտալերէն և թուրքերէն բառ մը. զրկած էի ի հրատարակութիւն Բանասերին, բայց խեղճ խմբագիրը գործադրուչներով առաւպելով՝ յայտնեց թէ իրեն համար անկարելի է տպել այդպիսի մի գործ, ուր բազմաթիւ թուրք բառեր կան: Ես գրեցի իրեն, որ աշխատութիւնը խմբագրութեանդ զրկել հաճի, յոյս ունենալով վիկննայի վանքը իր ճոխ տպագրանով բնագրութիւն չի քաշեր գործին հրատարակութեան համար: Անշուշտ տեսած էք իմ «Թուրքերէնէ փոխառեալ բառերը». ուղարկուած աշխատութիւնը միշտ նոյն սեռով է միայն թէ հայերէն բացատրութեանց դէմ ֆրանսերէն բացատրութիւններ չկան. որով աւելի գիւրանում է՝ տպագրութեան գործը: Ես աւել կ'ըլլայ նոյնպէս 50-60 երես, և ինչպէս Հիւրչման գրած էր ինձ, կրնայ համարուիլ իբր շարունակութիւն իր Armenische Grammatik գրքի Ա. հատորին:

Կը սպասեմ Պետերսբի գրքի ձերատարակութեանը:

ՀԱՄԱՌՕՏ ԵՒ ԲԱՆՂՈՏԱԿԱՆ ԱՆԿԱՐԻ ՄԵՐ ԵՒ ԳՈՅՐ ԵԿԵՂԵՅԻՆԵՐՈՒ ՏՕՆԱՑՈՅՑԵՐՈՒՆ ՎՐԱՑ ԵՒ ՍԱՂԻՄԱԿԱՆ ԱՒԱՆԳՈՒԹԻՒՆ ՆԵՐ

Յիսասակ եղիլոյ մտադարեկն. — Մեր Օրացոյցին մէջ այդպէս կը կոչուի Հոգե-
գալստեան յաջորդ կիրակին: Պատահական
չէ որ Հին Ուխտի գերագանց մարգարէին
յիշատակովը վերսկսի շարքը սրբոց սո-
ներուն, քառամսեայ ընդհատումէ ետք:

Միւս բոլոր Եկեղեցիները 20 Յուլի-
սին կը կատարեն Հին Ուխտի մեծ օրէնս-
դիր Մովսէսի կողքին դասուելու արժանի
այս մարգարէին յիշատակը: (Յիշել Այլա-
կերպութիւնը ի Թաբոր լեռ): Լատիններ և
այլ Հռովմէադաւաններ տօնը կը հանդի-
սաւորեն կարմիրոս լիբան կատարին, ուր
Stella Maris (= Մովու Աստղ) կոչուած ե-
կեղեցոյ մէջ ցոյց կը արուի քարայրը,
ուր ըստ աւանդութեան ճգնած և հրաշա-
գործած է մեծ սուրբը: Իսկ Յոյներ՝ Բիթ-
ղիէնէմի կէս ճամբուն վրայ գտնուող և
սուրբին անունը կրող վանքի մը մէջ,
ուր Օգոստոսի առաջին օրը մեծահանգէս

նախատօնակ և յաջորդ օրը հանդիսաւոր
Պատարագ կը մատուցանեն: Այդ վայրը
կը նկատեն հանգրուան մը, ուր սուրբը
գիշերած է Հայֆայէն երկրին հարաւա-
մասը կատարած ճամբորդութեան մը ըն-
թացքին: Թէ՛ Արեւմտեաններ և թէ՛ Արե-
ւելեաններ մտղավրդական մեծահանգէս
ցնծութեամբ կը պանծացնեն անոր յիշա-
տակը: Մենք ալ Ս. Եղիա անունով մա-
տուռ մը ունինք Հայֆայի մէջ, ուր նոյն
սուրբին անունը կրող վարժարան մըն ալ
ունէինք մինչև 1948: — Պատահական չէ
նաև որ մեծ այս մարգարէն կը յիշատա-
կենք բացառաբար կիրակի օրով:

Յունաց մօտ այդ կիրակին կը կոչ-
ուի Ալեկան Սրբոց Կիւրակէ: Նմանապէս
Բարեկեցեղան Առաքելոց է այդ օր, որուն
յաջորդ օրը կը սկսի Առաքելոց պահեր,
որուն մասին խօսեցանք նախորդ թիւով:
Այդ օր կը վերջանան անոնց Չատկի հետ

Ներքակեալ զրկած եմ թուղթ մը ի պատասխանի Հ. Պիլէգիկեանի և թուղթ
մ'ալ Մեծ. Հ. Գրիգոր Գովրթիկի, և յոյս ունիմ որ կը բարեհաճիք յանձնել իրենց:
Ուղարկելով մանախոնարհ յարգանքներս

Չեք ն. ծ.
Հ. Յ. ԱՃԱՌԵԱՆ

¹ Յուլից հայերէն ձեռագրաց նոր-Բայազէթի, Նախ՝ ՀԱ, 1909-1910, 1912-1913, ապա՝ առան-
ձին մեծագիրը 1924, Վիեննա:
² Հր. Աճառեանը երկու առանձին հատորներ ունի շաշոյց գրերը վերնագրով, Վիեննա,
1928 և Երևան, 1968. Չրգն աւելի ճիշտ կը լինէր կոչել Վարք Մաշոցի, քանի որ այս խըն-
դիրն է առաւմտաիրանած: Դրանց նախարանում նայնպէս յայտնուած է Գանանեան մրցանա-
կին արժանանալու մասին:
³ Ս. Մետրոպի և գրեւտ զիտի նասմուրեան աղբիւրներն ու անոնց հիմնադրութիւնը, Բա-
րեղ, 1907, առանձնատիպ 46 էջ:
⁴ Վարդ Ս. Մետրոպի մաթը լոյս չտեսաւ Վերաբարտ մտադրումէ:
⁵ Վերոպական փոխառեալ բառեր հայերէնի մէջ, ՀԱ, 1947-1950:
⁶ Պարսերէնէ փոխառեալ բառեր հայերէնի մէջ, էջմինեան ազգագրական ժողովածու, Մոս-
կուա, 1902, հատ. Գ:
⁷ Ինքնագրում՝ այսպէս:
⁸ Heinrich Hübschmann, *Armenische Grammatik*, 1897 (Leipzig), 1972 (New York). Չրգ հատորը
լոյս չտեսաւ. դրանում ամփոփուած ու քննուած են զարարի պարսկական, ասորական, յա-
նական փոխառութիւնները: Աճ-ի աշխատանքն, իբր, պիտի լինէր շարունակութիւնը, թէև
որանում տրուած է շաշոյցի ժողովրդական լեզուին մէջ մտած իտալերէն և ֆրանսերէն
բառերի ցուցակը:
⁹ Տե՛ս նամ. 7, ծան. 2:

(Գարունակելի՝ 4)

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ